

ՀԱՅ ԿԵՐՆՔ

ՇԻՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ՆԵՐԳԱԴԹՈՂՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Ներգաղթողներու բնակարանի յականը և Լոգիականը Հին Յուշինութեան համար 40 միլիոն նական Փիլիսոփայութեան Մէջ», ուուրլի յատկացուած է Սովետա- Զ. Պանիչկինայ՝ «Քարէ Գործիք- կան Միութեան կողրոնական կա- նմրի Յայտնաբերումը Արադա- ռավարութեան կողմէ և շինու- ծում», և Մելիքութ-Բէկ՝ «Հիւ- թիւններն յառաջ կը տարուին մէծ սխառիայրաի Գաղափարախօսները թափով։ Կը հաւաստուի թէ 135 եւ Յարական Շրջանը կովկա- հազար քառակուսի մէթր հող ար սում»։

բամսղրելի է այդ նպատակին համար։

* * *

Երեանի Մէջ կառուցուիլ սկը- սած է խոշոր մէքենացած փուռ- մը, որ օրական 40 քրն հաց պի- տի արտադրէ։

Նոյնպէս հազոււսուղէնի նոր խոշոր մէքենացած դործարան մը հաստատուած է մէր մայրաքա- ղաքին մէջ, ընթացիկ հնգամեայ փլանին առթիւ։

* * *

Թարդմանչաց վանքի լեռանո- րոգութիւնն աւարտած է։ Այս կաթողիկէի շինութիւնը կատար- ուած է Եօթներորդ դարուն Հայ- կաշուտ գիւղին մէջ, էջմիածնի մօտերը։

Հայ Պետական Հրատարակչա- կանը կը ծանուցանէ Հրատարա- կութիւնն հետեւեալ դրական եր- կերուն։

«Արա Գևորգիկ»ը, Նայիրի Զարեանի գրչէն, հինգ արարով տաղաչափուած ողբերդութիւն- մը։

«Կամիշինի ձամբան», Աղեք- սանդը Արաքսայի դրչէն, վէպ մը, որուն հերոսն է մեծ հայրե- նասէր Միքայէլ Նալբանդեան։

* * *

Հ. Տոլստոյի «Մանկական Պատ- մուածքները» ժողովածուն (16 պատմուածք), զոր կաղմած ու թարգմանած է Առ. Զօրեան։ Մանկագիր Ռ. Ղարիբեանի «Եր- ջանկութեան թամար» մանկական պուէմը։ Բիլէլի «Դելֆիններ» վերնադրով պատմուածքներու շարքը, թարգմանուած է. Հայ- րապետեանի կողմէ։ Պատերազմի միջոցին մեռած թաթուլ Հուրեա- նի «Ջրիկ» տրամաթիժական պուէմը։ Վ. Բեքարեանի «Առւա Հար- սը» վիպակը, որուն նիւթը առ- նուած է թրքահայերու կեանքէն։ Նաեւ Վ. Անանեանի պատմուածք ներու ժողովածուն՝ «Մարտի Դաշտերում» վերնադրով եւ Տ. Հախումեանի «Երկու Ամիս Ռազ- մաճակատում» գիրքը։

Հայկ. Գիտութիւններու Ակա- դեմիան եւս լոյս ընծայած է իր հինգերորդ տեղեկադիրը, որուն բովանդակութիւնն է — Ա. Ղա- րիբեանի «Մառը եւ Հայերէնի Ռւսումնասիրութիւն» նոր գրրուածքը, Գ. Վարդանեան՝ «Զգա-

Բնական Գիտութիւնների Ակա- դեմիան եւս հրատարակել է իր հինգերորդ տեղեկադիրը։

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Դ. ՀՆԳԱՄԵԱԿԻ ԸՆԹԱՑՔԻՆ

«Սով. Հայաստան»էն կ'իմա- նանք թէ Հայաստանի Գիտու- թիւններու Ակադեմիայի Մանուկ Աբեղեան անուան Գրականու- թեան ինստիտուտի Գիտական Խորհուրդը կազմած է չորրորդ հնգամեակին մէջ կատարուելիք գիտական ինդիքներու նախադի- ծը։

Հայ գրականութեան պատմու- թեան համար պիտի կազմուի «Հայոց Գրականութեան Պատմու- թիւն» վեց հատորով, «Ժէ. եւ ԺԸ. Դմիտրի Հայ Գրականու- թիւնը», «Յակոբ Պարոնեան», «Հաղարոս Աղայեանի Կեանքն ու Գործունէութիւնը», «Շիրվանդա- տէի Տիգրերի Հանրագիտարան», «Հայ Ռէշականութեան Վէպը», «Հայ Նովէլագրութեան Պատմու- թիւնը», «Հայ Հին Գրականու- թեան Ռակեդարը» եւ ուրիշ գոր- ծեր։

Այս հնգամեակին մէջ կը նախա- տեսուի գրել Հայ գրականութեան եւ լրագրութեան պատմութիւնը, որուն մէջ պիտի մտնեն հետա- քրքիր ուսումնասիրութիւններ, ինչպէս «Ռուբուագիծներ Հայ Քըն նաղատութեան Պատմութեան», եւ այն։ Գիտական խնդիրներէն մէկը պիտի ըլլայ Հայ եւ ուսու- գրական մշակութային կամերու ուսումնասիրութիւնը։ Պիտի ու- սումնասիրուի նաեւ Արովեանի կեանքն ու ստեղծագործութիւն- ները։

Ինստիտուտի բնագիտական բաժնին մէջ կը նախատեսուի Հը- րատարակութիւնը և Հայ Գիտա- կան Երդերը, «Ժողովրդական Բա- նահիւսութիւնը» և Հայ Գրակա- նութիւնը, «Ամամէ և Զինէ» ըրը տական ժողովրդական վէպը։ Պի- տի գրուի «Հայ Թատրոնի Պատ- մութիւնը»։

Ինստիտուտի գիտական խնդիրներուն մէջ կը մտնեն նաեւ Հայ դասականերու զործերուն հր- ատարակութիւնը։ Պիտի Հրա- տարակուին Եղիշէի Վլասն Վար- դանանց եւ Հայոց Պատերազմի»։

Փաւորոս Բիւզանդի «Հայոց Պատմութիւնը», Սայաթ Նովայի «Երկերի Ժողովածուն» երկու հատորով, Միջնադարեան Հայ Արձակն ու Բանաստեղծութիւնը Երեք հատորով և ուրիշ գործեր։